

կութենէն ի վեր, օր մը տեսնելով անոր վերջին մէկ քանի գործերը սկսած է գոչել. «Բարեկամս, դուն ինքզինքդ գերազանցեցիր այս գործերով. հոս չես այլեւս այն նկարիչներէն որոնք հլու եկեղեցական աւանդութիւններուն՝ կը փոխակերպեն վրձինով ծառայականօրէն անոր ձեւերն ու մտածումները: Գուն արդ կը հռչակուիս ոչ միայն իրրեւ փիլիսոփայ մը այլ նաեւ իրրեւ երեւակայոս բանաստեղծ:

Կը յիշեմ այն մեծ ցոյցերը երբ Ֆիրենցէի մէջ քահանայապետական պատգամաւորին առջեւ քաշելով այն նշանաւոր շրջանակը, ազատ ձեռքիդ գծագրութիւնն ու կարողութեանդ փաստը տուիր, Ֆիրենցէցի ժողովուրդը զայն առակի մը փոխակերպած՝ կու տայ միայն մեծ մտքերուն «Tu se' tondo come l'O di Giotto»¹:

Ժ. Գ. դարը որմանկարի դարն է, կերտուած առաւելապէս Սիենացի նկարիչներով որոնք դեռ իրենց գաղափարականութիւնն ու խորհրդապաշտութիւնը կ'արտայայտէին հին արձանագործութեան ձեւով, առանց ձեւի փոյթին: Այնպէս որ միջին դարէն մինչեւ Ժ. Գ. դարուն վերջերը ամէն արուեստագէտ մէկ արուեստագէտ էր գրեթէ: Բոլոր նկարիչներու մեծագոյն մարմաջն էր նմանիլ, ընդօրինակել վարպետը: Ժե դարով միայն կը սկսի այլամերժութիւնը՝ որով ինքնատուութիւնը, արուեստի եւ գիտութեան համադրութեամբ ստացուած:

Ու ճիւղթիւնն որ Ժ. Գ. դարու ամենամեծ ներկայացուցիչ հանճարն է, իր մէջ կը կեդրոնացնէ դարուն հոգեբանութիւնը ու գեղագիտական մտածումը: Չէ ճանչցած բնաւ կամ շատ բիշ՝ մարմնական գեղեցկութեան հաճոյքը. իր սեւեռումն էր դնել իւրաքանչիւր գործերուն մէջ ամբողջ սիրտը, ապրելով նիւթը՝ ապրեցնելու համար զիտողը:

«Յիսուսի կեանքէն իր գրեթէ բոլոր նկարները, որոնք նիւթեր են հազար անգամ նկարուած ամէն շրջանի բոլոր երկիրներու նկարիչներէն, սակայն ոչ մէկը հասաւ այն ուժեղ, սուր արտայայտութեան որ այս խորհուրդ-նկարիչը մեզի կու տայ»: Այսպէս կ'ըսէ, ու կը շարունակէ Մարտի Պրիտե իր «ճիւղթիւն» գործին մէջ. ուր ակնյայտնի է ճիւղթիւնի պատրաստած փխրուն հողը վերածնունդի նկարչութեան:

Ստուգուած է թէ 75 տարի առաջ Ֆրանսայէն Ամերիկա գաղթած է մեծ վարպետին խորաքանդակ գլուխը, եւ թէ նախապէս կը գտնուէր Միլանի Santa Maria delle grazie եկեղեցւոյն մէջ, ուր կայ նաեւ նոյն Լեոնարտոյի հրաշափառ վերջին Բնթրիքը:

Թէ ինչպէս Ֆրանսա անցած է այդ գործը՝ դժուար չէ կուսէլ. մեծն Նափոլէոն է որ զայն տարած է հոն իր աշխարհակալութեան օրերուն:

Արձանը, ինչպէս կը ծանուցանէին Անգլիական եւ իտալական մամուլը, կը զբոսնուէր ցուցադրուած Միլանի մէջ Սֆորցա դուքսերու հինաւուրց պատմական զդեակին սրահներուն մէջ: Բախտը ունեցանք անձամբ զայն տեսնելու ցուցադրուած տեղւոյն վրայ:

1. Կըր եւ ճիւղթիւնի Օ-ին պէս:



2. Մոնթ-Սեն-Մար

ԼԷՈՆԱՐՏՈՅ ՏԱ ՎԻՆՉԻԻ ՄԷԿ ԳՈՐԾԸ

ՀԱՅՈՒ ՄԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Տարւոյս սկիզբները անգլիական զանազան թերթեր ինչպէս «Times» իր 11 Յունուարի թուով, եւ «The Illustrated London News»-ի մէջ, ինչպէս եւ իտալական մամուլը կ'աւետէին թէ հայ մը, Պ. Գրիգոր Ահարոնեան, Սերաստացի, տէր էր Լեոնարտոյ տա վինչիի հարագատ մէկ գործին, մարմարեայ խորաքանդակ գլուխ մը՝ որ կը ներկայացնէ նոյնինքն Տա վինչին՝ 40ամեայ հասակին, որով ունինք կրկին տեսակէտով թանկագին գործ մը, հրաշագործ Լեոնարտոն որ իր իսկ պատկերը քանդակած է իր ձեռքով:

Պ. Գրիգոր Ահարոն որ հնագէտի մը նուրբ հասկացողութիւնն ունի գեղարուեստի գրեթէ ամէն տեսակներուն, բախտը եւ սրամտութիւնն ունեցած է ձեռք ձգելու այդ հրաշալի գործը Պոստընի մէջ 1916ին:

Ստուգուած է թէ 75 տարի առաջ Ֆրանսայէն Ամերիկա գաղթած է մեծ վարպետին խորաքանդակ գլուխը, եւ թէ նախապէս կը գտնուէր Միլանի Santa Maria delle grazie եկեղեցւոյն մէջ, ուր կայ նաեւ նոյն Լեոնարտոյի հրաշափառ վերջին Բնթրիքը:

Թէ ինչպէս Ֆրանսա անցած է այդ գործը՝ դժուար չէ կուսէլ. մեծն Նափոլէոն է որ զայն տարած է հոն իր աշխարհակալութեան օրերուն:

Արձանը, ինչպէս կը ծանուցանէին Անգլիական եւ իտալական մամուլը, կը զբոսնուէր ցուցադրուած Միլանի մէջ Սֆորցա դուքսերու հինաւուրց պատմական զդեակին սրահներուն մէջ: Բախտը ունեցանք անձամբ զայն տեսնելու ցուցադրուած տեղւոյն վրայ:

հարկ չկայ ըսել թէ ան մեծ վարպետին հրաշագործ ձեռքը կը մատնէ անմիջապէս: Գեռ հոն է, Միլանի մէջ. գործին համարու սակայն Հոոմ ալ հռչակուած է. եւ Պ. Գ. Ահարոն երբ նախապէս փորձած էր վատիկանի թանգարաններուն մէջ զայն



Լեոնարտոյ Տա վինչիի գլուխը (խորաքանդակ մարմարի վրայ)

ցուցադրել՝ ներկայացուցած էր Պիոս Ժ. Ա. Ս. Քահանայապետին, որ հիացումով զիտած էր գեղարուեստի այդ թանկագին եւ միակ գործը եւ իր գնահատանքին հետ մեծապէս ուրախակից եղած էր բախտաւոր հայուն:

Չենք ուզեր հոս երկարել. գործը անկասկածօրէն հարազատ է, Տա Վինչին ձեռքէն ելած. ասոր համաձայն են Իտալիոյ գեղարուեստի բոլոր մասնագէտները:

Պ. Գրիգոր Ահարոն ձեռք ձգած է նաեւ արուեստի ուրիշ թանկագին գործ մը, որ եթէ առաջինին չհաւասարի, սակայն շատ ալ հեռու չի մնար:

Ատիկա կաւէ կիսանդրի մըն է որ դարձեալ Լէոնարտոյ Տա Վինչին կը ներկայացնէ. յատուկ մասնագէտներու վճռով անիկա գործըն է մեծ Վարպետի աշակերտներուն, հաւանօրէն իրեն ժամանակակից: Այս կիսանդրին գծերն ալ քիչ կը զանազանուին Տա

Վինչիի գծերէն, անոր համար եթէ իրը չէ, անպայման իր ձեռասուն աշակերտներունն է՝ Լոմպարտական դպրոցի գործ:

Ամերիկայի մէջ գնած է Պ. Գրիգոր Ահարոն այս գործն ալ, որ հաւանօրէն առաջինին ոճով Ամերիկա ճամբորդած է հուսկ սեփականութիւնը դառնալու հայու մը:

Մենք կ'ուրախակցինք մեր ազնիւ հայրենակցին և նախկին սանին, ինչպէս որ մեզի հետ ամէն հայ. որովհետեւ փոքր պարծանք մը չէ այդպիսի հանճարի մը գործին սեփականութիւնը որ անգնահատելի գանձ մըն է եւ որ միանգամայն կը կազմէ Պ. Գ. Ահարոնի ընտանեկան հարստութիւնը:

ԽՄԲ.



Լէոնարտոյ Տա Վինչի
(Կաւէ կիսանդրի)

ԳԷՕՑ ՖՈՆ ԲԵՐԼԻՇԻՆԳԸՆ

Ե Ր Կ Ա Թ Ա Բ Ա Ջ Ո Ի Կ

ՔԵԶԷՆ ԵՆԿՈՒՑ-ԳՐԻԳՈՐ

Գրեց՝ ԳԷՕԹԷ

(Շար. տես Բազմավէպ 1931, էջ 180)

Եւրաստիսուզըն՝ Գեօցի Գղեակը:

Եղեաբեթ, Մարիամ, Փոքրիկ Քարլ

Քարլ. — Կ'աղաչեմ, մօրաքոյր, անգամ մ'ալ պատմէ՛ ինձի Բարեպաշտ տղան պատմութիւնը. շատ աղուոր է:

Մարիամ. — Գնա պատմէ՛ զայն, փոքրիկ շարածճի, նայի՛մ լաւ ուշ զրէր ես:

Քարլ. — Քիչ մը սպասէ՛ որ մտածեմ: — Ատենօք մէկը կար... Այո... Ատենօք տղայ մը կար, որուն մայրը հիւանդ էր. այն ատեն տղան գնաց...

Մարիամ. — Ո՛չ: Մայրը անոր ըսաւ. Սիրելի զաւակս...

Քարլ. — Ես հիւանդ եմ...

Մարիամ. — Եւ չեմ կրնար երթալ.

Քարլ. — Յետոյ մայրը գրամ տուաւ տղուն և ըսաւ. Գնա՛ նախաճաշիկդ գնէ՛: Այն ատեն աղքատ մ'եկաւ...

Մարիամ. — Տղան մեկնեցաւ, և ճամբուն վրայ ձեր մարդու մը հանդիպեցաւ, որ էր... Առաջ տար, Քարլ.

Քարլ. — Որ... ձեր էր:

Մարիամ. — Կը հասկցուի: Որ հազիւ քալելու կարողութիւն ունէր. որ անոր ըսաւ. Սիրելի տղայ...

Քարլ. — Բան մը տուր. ոչ երէկ և ոչ այսօր հաց կերած եմ: Այն ատեն տղան անոր տուաւ դրամը.

Մարիամ. — Որ իրեն նախաճաշիկը գնելու համար պիտի ծառայէր:

Քարլ. — Այն ատեն ձերունին ըսաւ...

Մարիամ. — Այն ատեն ձերունին բռնեց տղուն.

Քարլ. — Ձեռքէն. և անոր ըսաւ... Այն ատեն նա իսկոյն պայծառափայլ սուրբ մը դարձաւ և ըսաւ. Սիրելի տղայ...

Մարիամ. — Տիրամայրը քեզ վարձատրէ իմ ձեռքով՝ բարեգործութեանդ փոխարէն: Այն հիւանդին որ դաչիս...

Քարլ. — Ձեռքովդ... կարծեմ աջ ձեռքով, այնպէս չէ՞...

Մարիամ. — Այո:

Քարլ. — Իսկոյն պիտի բժշկուի:

Մարիամ. — Այս խօսքերուն վրայ տղան տուն վազեց, և ուրախութենէն խօսքը բերանը մնաց:

Քարլ. — Յետոյ մօրը վիզը փաթթուեցաւ ուրախութեան արցունքներով:

Մարիամ. — Այն ատեն մայրը աղաղակեց. Այս ի՞նչ է որ կը զգամ... և... և, ի՞նչ եւ դաւ, Քարլ...

Քարլ. — Եւ եղաւ... և

Մարիամ. — Նայէ՛, ուշադրութիւն դրած չես: Եւ բժշկուեցաւ: Եւ տղան բժշկեց թագաւորը և կայսրը, և այնքան հարստացաւ որ մեծ վանք մը շինեց:

Եղիսաբեր. — Խելքս չի հասնիր էրկանս ըրածին: Հինգ օր և հինգ գիշեր է որ դուրսն է. կը յուսար վարպետութեամբ լմնցնել:

Մարիամ. — Ես միայն այսօրուան համար չէ որ կը վրդովիմ: Եթէ ես դատապարտուած ըլլայի քուկինիդ նման էրիկ մ'ունենալու որ ինքզինքը ամէն վտանգի կը մատնէ, արդէն առաջին տարին մեռած կ'ըլլայի:

Եղիսաբեր. — Շնորհակալ կ'ըլլամ Աստուծոյ որ քիչ մ'աւելի քաջատրտութիւն տուած է ինձի:

Քարլ. — Բայց հայրիկս ստիպուած էր մեկնելու երբ այդքան վտանգաւոր է:

Մարիամ. — Ե՛հ, ան իր քմահաճոյքին կը հետեւի:

Եղիսաբեր. — Իրաւունք ունիս, սիրելի Քարլ. ան ստիպուած է: